

Հայերէն թարգմանութեան, որուն իւր ժամանակ — ըլլայ նաեւ 640էն ետքը — կը տրուէր Մետրապոստոլին գրուած ձեռնարկութեանց հետ-  
 թիւը, այսինքն 430էն ետքը: Եւտտի այս թարգ-  
 մանութիւնը կը ներկայացընէ ասորի ձեռագիր մը  
 Գ. դարէն, որ իբր գար մ'աւելի հնազոյն ըլլալու  
 էր լատին արդի Ա (Պետրոսբուրգի) ձեռագիրը: —  
 Իսկ ասորի թարգմանութեան յոյն նախաբանագիրն  
 էր, իմ կարծեօք, հնաշու նախագրութիւնն Եւսե-  
 բեայ գարոյնն, որ յետոյ շարժով մ'իզուակաւո-  
 րուեցաւ եւ այսպէս հասաւ այն ձեւին՝ զոր մեր  
 առջեւ կը դնեն այժմ յունարէն ձեռագիրները: և  
 Հուս կը սպասի Մէլքոնի ներածութիւնն, որ  
 ասորագրուած է՝ Հայրէկեբրգ, 29ՅՈւնուար 1898, և  
 Ասով կայ թարգմանութեան արժէքին մասին  
 աճէ հարեւոր կէտերը համառօտաւ: յիշուած  
 եղանակն Աւելի ընդարձակ ուսումնասիրութիւն  
 մ'այժմ գիւրդեցած է՝ ասորի բնագիրն լատ տեւ-  
 նեյսին: Պարզ համեմատութիւն մը կը ջուլցընէ որ  
 1877ի սպագրեալ ձեռագիրը շատ տեղ սխալաշատ է:

Հ. Յ. Տ.



Մ Յ Ն Ե Բ Ե Յ Ե Լ Է

ՆՈՐ ՀՐԱՏՈՐԿԱՎՈՒԹԻՒՆԷ

- 78. МАРРЪ Н. — Къ критикѣ исторіи Монаха Хоренскаго. І. Г. Халатъ ица, Армянскій зноесъ изъ Исторіи Монасхъ Хоренскаго. С. Петерб. 1898. (Отгиска нъ №. 1 и 2 «Византискаго Временика» 1898) №, 43 стр.
- 79. ՄԱՐՐ Ն. — Վնայի աստ Սանկին շայնի մասին: «Նոյնի Օրօք» լրագրից թարգմ. Ս. Կ. Թիֆլ. Մ. Մարտիրոսանց 1898, 8, 27 էլ. ըս. —10:
- 80. ՆԱԶԱՐԵՑ Գ. — Տարբերակ նախակրթարանի բարձր դասընթացը Ս. Տարի: Աշխարհագրութիւն Օսմանեան կայսրութեան: Ուսումն. ինքնըզնի վա-  
 նկարգուած: Կ. Պոլիս, Կ. Վ. Պէրպլեան, 1898. 8, 78 էլ: Զի ըզ:
- 81. ՅԱՐՈՅ Ն. — Նկարներ (ծաղկաբառ իմ նամակ-  
 ներից): Թիֆլ. Մ. Մարտիրոսանց 1898. 8, 98 էլ: ըս. —60:
- 82. GOUSSEN H — Martyrius-Sahdona's Leben und Werke nach einer syrischen Handschrift in Strassburg i. E. Ein Beitrag zur Geschichte des Katholizismus unter den Nestorianern. Leipzig, 1897. 8, 34+XX S.
- 83. ԿԼԵՄԵՆՏԻՆ ԹԱՐԻՈՒ ԹԱՐԻՈՒ ԿԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՄԱՆ: Հաստատված 1 Մարտ 1898: Դրանիժ, տպ. Հայոց Արամեան Դարպից 1898: 8 13 էլ:
- 84. ANTONIEWICZ J. Ritter v. Bojow — Die Armenier: Die «isterreichisch-ungarische Monarchie in Wort und Bild», Galizien, 1898. S. 440—463.
- 85. WEBER S. — Die Apologie der christlichen Wahr-  
 heit bei den Armeniern des Alterthums: «Der Katholik». 1898 März—April, S. 212—326.
- 86. ՊԱՆՍՆ Տ. Վ. — Նշանագիրը Հայոց, Զ վիճառայ  
 տախտակով: Վիճառ, Միջինբերն տպ. 1898. 8, 13 էլ 8 վիճ. տախտակ.: Գինն է՝ ֆր. 1.50: (Թ. Յ. Հրտրդիկ. Մոնթեան Ս. Կարապետի վանոց  
 ի Կնստանդուպոլիս):

- 87. ՀՆԴՈՐԱՎԱ ԳՐԱՅՈՒՅՎԱ Մամուրեան գրասան:  
 Թիւ 2: Իզմոլ, Մամուրեան 1898. 8, 66 էլ:
- 88. JENSEN P., Hittiter und Armenier. Mit 10 litho-  
 graphischen Schrifttafeln und 1 Ubersichtskarte.  
 Strassburg, 1898. 8° XXVI+255 S., 10 Tafeln, 1 Karte  
 M. 25.—.
- 89. SCHMID M. J., Dormitio Beati Joannis Apostoli:  
 «Theologisch-praktische Monatschrift», Passau, 1898,  
 S. 159—158.
- 90. PATRUBIANY L. v, Sprachwiss. Abh., Bd. I,  
 Hefte 7—8.
- 91. KALEMKIAR P. G. — Eine Skizze der literarisch-  
 typographischen Thätigkeit der Mechitharisten-  
 Congregation in Wien, aus Anlass des 50jährigen  
 Regierung-Jubiläum Sr. kais. u. kön. Apostolischen  
 Majestät Kaiser Franz Joseph I. Mit 2 Licht- und  
 9 Zinkdruckbildern. Wien, Druck u. Verlag der  
 Mechitharisten-Congregations-Buchdruckerei 1898.  
 8° 1V+74+99 — 177 էլ: 2 լուսատիպ և 9 զնկա-  
 տիպ պատկերներով: Գինն է ժամուռ ծանրով  
 ֆր. 4.50 — ըս. 2.—:

78. Ա. — Իննորոտն-Ռէ-ն Պարտն-Ռէ-ն Մա-  
 լե-Էի խորհեցայ: Պրոֆեսոր Մաւ 43 էլով բն-  
 գարձակ յօդուած մը հրատարակած է ուսանելն  
 «Իււզանդեան Պարբերագրին» մէջ. եւ ինչպէս  
 Հասարիւն Ա թուէն կը գուշակուի, շատ մը հա-  
 տորներ պիտի ունենայ այս շուրջը: Միշտ նոյն  
 աւարկական ոճով կը պատշաճէ Պրոֆեսորն ինք  
 զինքը՝ իւր յօդուածներուն արուած սխալ մկ-  
 նութեանց դէմ, թէ «Հակառակ չէ ինքը խոր-  
 նացել պատմաբանութեան նկատմամբ յառաջ  
 եկած ժխտական հետեւութեանց, եւ թէ իւր  
 «Ամանուհի» յօդուածին նկատմամբ արուած են  
 իրեն այնպիսի տեսութիւններ, որ պարզապէս սխալ  
 Հասկացողութեան արդիւնք են: Այս յօդուածին  
 մէջ կը միջցընէ Պրոֆեսորը, որ Մ. Խարենացոյ  
 compilatiff նկարագիրը պէտք չէ մոռնալ այս  
 քննութեան ժամանակ, եւ թէ այս վերջինս պէտք  
 է ամենախիտա քննադատութեան քուրայէն ան-  
 ցընել, սակայն հեղինակս քննադատութեան  
 պէտք չէ փնտել պատմական հետեւութիւնն, եւ  
 իւր ժամանակին գիտական կարծիքներն ու տե-  
 սութիւնները խորհրդակցութեան պէտք է առ-  
 նաւել են: Պրոֆեսորն երբ շըջնի կը բաժնէ  
 հին հայերէն մատենագրութիւնը. «. բացառաբար  
 հոգեւոր-սկոյնապիսկան շըջն» սուրբնայն մատե-  
 նագրական ապեցութեան տակ. ք. փիլիսոփայու-  
 կան- սկոյնապիսկան» յանախ ապեցութեան  
 տիրապետութեան տակ, եւ ք. վերջապէս ազգային,  
 որ հիմնեւ է տեղական գրքերի ուղւոյն եւ աւան-  
 դութեան վրայ: Եւ անմիջապէս համեմատելով  
 Մ. Խարենացոյ երկախորթութիւնն այս երեք շըջն-  
 ներու. յատկանշական երուելի կետերուն հետ, կը  
 գտնէ որ այս պատմագիրն ասորական-միտոնաս-  
 կան շըջնան մէջ չի կրնար գատուիլ, եւ ոչ ալ  
 յունական շըջնին մէջ, իսկ իթէ մնացեալ շըջնը  
 կը համապատասխանէ կ'ըսէ, Զ — Է դարուն, այն  
 ասեմ Մ. Խարենացոյ Պատմութիւնն իւր վերջին  
 որոշ ձեւին տակ՝ Է դարէն կանոն է, անպէ-  
 խորէլ է եւ — Ե-Է իւր: Այս տեսութեանը կը հա-  
 մակրի ուսուցչապէս այն խուզարկութեանց,

որոնք հասարակական պայմաններով կը դառնան շարժ-  
նայնայ խմբագրութիւնն աւելի ուշ, և ետք պատ-  
ճառու Պր. խաղաթեանի գործոյն ալ կարելի է  
կրճտ, համակարծիք ըլլալ: Սակայն հասարակա-  
պայմաններով լիովին չէ գտնար Պր. խաղաթեանի  
երկատիրութեան մէջ, այլ իրական ջուլճանոց հետ  
կը գտնէ շատ մը ենթադրութիւններ ալ... Այս  
են ընդհանուր պատկերներ, որոնց վրայ կը դառ-  
նայ այս քննութիւնը: Յոսանք թէ այս յօդու-  
ածին աւարտական թարգմանութեամբն աւելի որոշ  
գործարար կարգին հետադրեցողութեան վրայ  
երկատիրութեան վրայ: Բայց կանխե՛ք մեր կող-  
մունք աւելցնելու, որ Պր. խաղաթեանի ենթա-  
գրութիւններն շատերն այնպէս հաւանական են,  
որ նորոտրը քննութիւններով պիտի փոխուին  
ստույգ ապացոյցներու: Արք. ձեռքն եղած աղբիւր-  
ներով կարելի է աւելի թան յուսալ, քանի որ  
մանկ գիտութիւն ենթադրութիւններով կը սկսի,  
և յանկարծ օր մը՝ յայտնուած նոր բերկրով մը,  
նոր յիշատակարանով մը եւն, կը զգենու ճշմար-  
տութեան համոզմը երեւոյթը:

Այսպիսի դիտական գրուածներ՝ որպիսի են  
Պր.Յ. Մառնի քննութիւնը, շատ բան կը լու-  
սաւորեն, և նոյն իսկ Պր.Յ. խաղաթեանի նոր  
տակի իր ստանձնարարութեան վրայ կը լուս-  
նայնայ: Հաստատուած՝ ամբողջութեամբ. բայց թէ է-  
լ գարու խորհրդային պիտի կարենայ վերադառնի Ե  
զարեւելի: շատ շատ տարակուսական է և  
պիտի մնայ:

Հ. Գ. ՄՐՆ.

79. Արք. Պետր. Ալիքի (Հայերի հայր)՝  
Արք.Յ. քանի մը տարիներ ինչպէս յայտնի է,  
օտար լրագրող Հայոց զէմ՝ թնչմանկան արշա-  
ւանքներ կատարեցին, զորոնք կարկեցնելու համար,  
Ռուսահայոցմէ սմանք իրենց գրեւը սրեցին՝ այս  
ազգէտ բարբառնչողութեան զէմ, սակայն մեծ ար-  
դիւնք մը յուսալ չըբերին, վասն զի արշաւանդներն  
à tout prix արշաւել ուզած էին, նախանձելով  
անտարակայ իրենց պարագային՝ Պր. Ալիքի վրայ  
— տարակուսական պատկերուն: Այսուհետեւ ալ  
շատ առիթ պիտի ունենանք այսպիսի յարձա-  
կումներ կրելու, գիտնիք, բայց հոգ չէ. «հալա-  
ծելը տարածել», է, բայց թէ ժողովրդական ա-  
ռուածը, նոր պաշտպաններ ու շատագոյններ պիտի  
չպակոյն: Ինչպէս ունեցանք այս առգամ զհայտ-  
գետն Պր. Ն. Մառն, որ ինչպէս բնական էր՝ անհիղմա-  
կալութեամբ իրաւունք ունեցողին կողմը բռնեց և  
իւր պատասխանը սուրբ և սուրբ զէմ մէջ ընդ-  
գէմ վրացի ժողովրդական բանաստեղծի մը՝ ատե-  
րութեան ուղևով գրած իբր լեզուակական և  
պատմական ուսումնասիրութեան, զոր շատ լու-  
րի մկրտէ Պր.Յ.Մառնը, իբր «մի խայտարեղ ժողով-  
րական» կամ «փափուկ խոսքով, ասորիտակ  
յիշատակութեան» և եւ այս է ուսումնասիրութեան  
ընտանիքին բուն անունը: Հետադրեցողութեան հա-  
մար քանի մը կետերն յուսալ ըբերեց: Ահալին  
կը պարտաւ թէ Հայերն երբեք ազգային անուն  
(համբաւ) ունեցած չեն և հայ պատմարաններու  
հազարգամները միայն հեւտարներ են: Ն. Մ. կը  
պատասխանէ ա թէ մը հին ազգին պատմ. ր աւառ-

պելականն չէ, ք. հայկական պատմ. աղբիւրներուն  
անաչառ քննարկութիւնը մեծ քաղ. առած է  
Հնարհիւ եւրոպացի և հայ գիտնականներու.  
Գ. հայկական քաղաքակրթութեան ուրույնմը,  
էթէ ոչ աւելի՞ զէթ կրտով չափ ուրույնմ է Արք.  
քաղաքակրթութեան. վասն զի մինչեւ ժ.Պ գար  
Արք. գրականութիւնը գտնուած է հայ գրակա-  
նութեան զգալի ազգեցողութեան տակ: Արք. լե-  
զուով Աստուածաբանի առաջին թարգմանութիւնը  
հայերէնի վրայն եղած է, (կը վկայեն հմուտ գիտ-  
նականք): Արք. իրենց գիրը Հայոցմէ առած են  
եւն. «Եթէ Հայերը ազգային քաղաքակրթութիւն  
չունենին մինչեւ վերջինս ժամանակը (ժ.Պ),  
ուրեմն Արք., որ որք ժամանակավիշտաւ Հայերից  
էին ստանում լուսաւորութիւն, բարեբաղն ոչինչ  
չունենին», ԵՂ 7—9 սուրբ կը հերքէ և ստույգ  
կ'ապացոյցանէ Ահալիկի հետեւեալ կեանքուն  
մէջ Պր.Յ. Ն. Մ. մի սու մի. «Եթէ Հայոց պատ-  
մութեան նայիք, Արք. ինքնուրույնութիւնը մը սի  
ժամանակավիշտաւ արժանի չէ յիշատակի.  
Բ. Հայոց պատմութեան նայիքով՝ լեզուն ալ մեզ  
Հայերն պարգեւած են. Գ. Պատկանեն հայ «հե-  
քիակթի» վրայ հիմնած՝ կրտ թէ Արք.Յ. պատ-  
մութիւնն չունենէ մինչեւ ժ.Լ գար. Գ. Հայոց  
գրգամը՝ Դրեն հրատարակու յայտնի թէ Բուս-  
մար թագաւորին Հայերի և Օսերի ինտրիգներով  
գահ հրաւ. Ն. Իբր թէ Հայերը Արք. վանքերու  
ստաճարներու արձանագրութիւնները խարտուած  
են եւն: Թէէւ համագումար է Պր.Յ.Մառնը թէ ան-  
հարկն է փոքր ի սպառ այսպիսիներու գրեւները,  
ինչպէս արգետանը տեսնիք՝ Ահալիկի տուած —  
վրացի՞ տայիւնը հարեւանքի — պատասխանին,  
բայց գոնէ Ահալիկի կողապատին չէթական զլու-  
ցնիներէն շատերուն օգնած է, յայտնապէս սեւ-  
նելու թէ վրացի բանաստեղծը՝ բանաստեղծու-  
թիւնը գրել ուզած է, և սակայն շատ «ստուկ»  
ստեղծելէ... Այս շատ հետադրեցողական ու կա-  
րեւոր յօդուածը Ն. Հ. թարգմանելով և իբր  
ստեղծի առանձին հրատարակելով՝ մեծ ծառայու-  
թիւն մատուցած է և աստեղծին անհմուտ Հայուն,  
քանի որ այսպիսի գեղեցիկ՝ մայրենի լեզուով  
ազգին ծանուցանելով՝ շատեր յորդորած է այս  
գեղեցիկ գրածանելու: Կ.

80. Պր. Պր. խաղաթեանի Օսմանեան կայ-  
արութեան այնպէս հարգութիւնը, որ աղբին մէջ  
համեստութեամբ նախափորձ կ'անուանուի, իրեն  
նպատակ ունի ստանկահայ (11—13 տարեկան)  
մանուկներու ճանչցնելը՝ նոյն պիտի թիւնը կազ-  
մող աճէն երկիրները՝ կարեւոր գիտելիքները հե-  
տեւելով: Թէ աճէն ստանկահայ տղայ պզտիկ հասակէն  
օսմ. պետութեան աշխարհագրութեան թիւնը հիմնապէս  
և մանրամասն գիտնուող է՝ տարակայ չկայ: Եւ  
թէ այս ձեռնարկն այժմեան պարագայի մէջ գո-  
հայոցիչը համարուելու է՝ անոր ալ տարակայ  
չկայ: Ի հարկէ գառապարտ մէջ կան կեներ՝ որոնք  
այլազգ գրուած ըլլալու էին, և կան ալ՝ որ ի բայ  
թիւնած ըլլալու չեն: Բայց համոզուած ենք թէ  
այս պակասներուն և ուղղելիքներուն պէտքը աճ-  
նէն աւելի զգալուք հեղինակին և, որուն այս մասին  
ունեցած ընդարձակ հմուտութիւնն անպայ չէ: Կը

մտղեկնք որ դատագրերն Բ տորին շուտով լլլլ  
տեսնէ եւ իւր կարեւոր տեղը գրասէ: 9.

81. Դ. Յուլյոյ. Կնալեւ. — Հեղինակն ա-  
ռունն արդէն Կովկասեան մասերը յուր ընձամբ  
բարձմանի լրագրիներուն մէջ ցոյց տուած գործու-  
նելութեանցը, բայց վիտարարք իւր “Հայոց  
Մամուլը Ռուսաստանում եւ Կովկասի մէջ” անուն  
երկովն, Ռուսահայոց ծանօթ է իւր այս երկրորդ աշ-  
խատարութեամբ ժողովրդեան համար զգտալի,  
բայց միանգամայն չի՛նք պատմութիւններ կը հա-  
ղորդէ: Մտադրու թեան արժանի է գլխաւորարք  
երկրորդ պատմութեան մէջ հեղինակին պատմածը,  
որ 1877ի առւ. -տաճկ. պատերազմին ժամանակ  
Մանակերտ գաւառի հայ շինականներուն՝ ուսու-  
ցակարգի ցեղերէ կրճածները սրտածախի կշռա-  
կաւ կը ստորագրէ: . . .

Պ. Յարոյի լեզուին նկատմամբ խստովանիչը  
թէ անհամեմատ գեղեցիկ է, եւ իւր այս լեզուն  
զինքն՝ իրենց կեանքը գրասեղաններու առջեւ մու-  
շեցնած շատ մը մտնեալիներու կը հաս-  
տացրնէ. Fleiss geht über Kunst! Ժ.

82. Երեսուսարգ հայաբան Գուռնէ այն  
տեսարկով կը ծանօթացրէ առաջին անգամ  
Մարտիրոս-Սահակոս սարի կայսերպոսին (Ժաղ-  
կած Ի. դարուն սկիզբն) ստուածարանական  
գրութիւններէն եւ նամակներէն ջրան մը կտոր,  
(սարի բնագիր եւ թարգմանութիւն) որմէ կ'ե-  
րեայ, թէ Մարտիրոս նետարանակն չէր, եւ Բրիտ-  
տանի մարտեղութեան վարչապետութեան մէջ  
ուղղութաւ եր:

83. Կոնստանդին Թաւրազ — լրարձակ Էնի-  
րուիւն: Կորահաստատ ընկերութեան մը կանո-  
նագիրն է: Գուրծութեանը Հայոց երկու շարքերը  
մի անգամ յիշ գրաստութիւններ տարւ համար  
հաստատուած է այս ընկերութիւնը . . . Գրադա-  
րանը ծննդեղու համար կոչում կ'ըլլայ բոլոր  
հայ հեղինակներուն, թարգմանիչներուն եւ հրա-  
տարակիչներուն — das alte Uebel! (Հին ցաւ)  
Կանոնագրին մէջ որչաւած են ընդհանուր եւ  
վարչական ժողովքներու կանոնները: Կորահաս-  
տատ ընկերութիւնն ունի առ այժմ 61 անգամ:  
Իսկ վարչական ժողովի անդամներն են՝ Դ. Յան-  
նայն զէպո ջաղթարութեան արժանի է այս փոքրիկ  
ընկերութիւնը, վասն զի զարգացումը կարծում թէր  
գտած ջաղթարութեանն: \*

84. Արտնէտ Պուլա Առնոբ լեհասայն, որ  
վերջէս Լեւերթի Համալսարանի գեղարվեստից  
պատմութեան կարգաւոր ուսուցչական անուննե-  
ցաւ, յիշեալ Die Armenier յօդուածով բաւական  
ամփոփ գաղափար մը կը առ լեհաստանի հայ  
գաղթականութեան անցեալ եւ արդի վիճակին  
վերայ: Այս հայ գաղթականութեան հին պոյծա-  
ուութեան նեմանալարն պատճառ կը գտնէ զլեւա-  
րարքը Հայերու մի միակ զարգումը՝ վաճառակա-  
նութիւնը: Հին ժամանակները, երբ տեղացիք եւ  
առ հասարակ Եւրոպացիք իրենց երկրէն ու անէն  
գուր չէին իջէր, Հայերն կը փոխադրէին վաճառք  
արեւելք եւ արեւմուտք, բայց վերջէս՝ որ հարգը-  
կանութիւնը դիւրացաւ եւ Եւրոպային պէտք  
ունի օտար միջնորդի եւ համեմատար գերազանց

է արեւելքին իւր գործարաններն եւ առեւտրա-  
կան գիտութեամբը, գրաւեց արեւմուտքն ալ ար-  
եւելքն ալ, եւ Հայն իւր հին եւ գիւրին սպա-  
րեզը կորնցուց: Եօզուածը զարդարած է քանի  
մը գեղեցիկ պատկերներով, ինչպէս Գուրծի հայ  
տպի, Յովհ. Մինաս ժըլ գարնի, Եպագրեղեցի  
հայու մը տան գուռը, աղբը մը արձանագրու-  
թիւնը եւն: Եօզուածարգը լեհաստանի Հայերը  
երկու շատակագրի կը բաժնէ, հին եւ նոր գաղթա-  
կաններ: Վերջիններն այժմ պէքատ եւ նուազ  
կրթեալ են. իսկ հիներն արգելէ ամենքը մեծ  
կարուածատէր եւ արնուական են, այնպէս որ  
իրենցմէ ներկայացուցիչներ կրնայ գտնուիլ՝ իրեն  
պաշտօնայն տերութեան, մեծ ջաղացաբէլ, ու-  
սուցչապետ, նախագահ պետական եւ հասարա-  
կական գործերու եւն: Եօզուածը շատ թարմ եւ  
ազգային հօգուտ գրուած է:

85. Գ. Սիւսի վիճիչ հայաբան գերմանացին,  
որ վերջէս սկսած է յատկացաւ Երկուց սովեղնիկի  
զբընը գրողը, Der Katholik թերթին մէջ ըն-  
գարձակ յօդուած մ'ալ հրատարակեց՝ “Բրիտա-  
նական նշանագրութեան շատագուրութիւնը հին  
Հայոց ժող.” վերնագրով: Այս յօդուածն, մէջ  
հայաբանը կը ստորալուծէ Ի մասնաւորի Երկուց՝  
Աստուծոյ գոյութեան, շարի սկզբան, աղտու-  
թեան եւ հրդայ անմահութեան, Երկուց արա-  
րած ըլլալուն, արարչագործութեան, Աստուծոյ  
միութեան, եկեղեցական անարգութեան եւ վրայ  
ունեցած քրիստոնեական վարչապետութիւնը:  
Ուրախալ է որ վերջին ժամանակներս օտարազգի  
հայաբաններ թիւր երեսուսարգ, թարմ եւ  
կարող ու ժերով կը ստուարոնայ:

86. Յ. Վ. Պլյակնիկ Կոնստանդին Հայոց՝ իր  
ԺԷ գործն գրուած հայերէն ձեւագրի մը մէջն  
ընդօրինակուած եւ ուրիշ ձեւագրիներէ ալ ջա-  
ղելով ճոխացուած ցանկ մըն է հայերէն համա-  
դարձութեան եւ նշանագրաց, որոնց նշանակու-  
թիւններն ալ գրուած են այբուբենային կարգու-  
թիւնով ձեւագրին համեմատ: Համառօտագրու-  
թիւններն բոս իրքեան նշանագրութեան մը լուծել,  
վասն զի ընդօրինակողներն բոս կամի կը յարմար-  
ցրեն: Իսկ նշանագրիները մտադրութեան արժանի  
երեւոյթներ են, թէնն ցոյցօր մէկը հետազօտած  
չէ գտանք: Այս ձեւերէն ոտքը գուրդեմիք են,  
որ է նշանակած իրին ձեւը՝ պատկերը. իսկ ոմանք  
բարբոսն ուրիշ ձեւեր, որոնք նշանակած իրին  
նմանութեան մը չեն ցուցնէր: Այս նշանագրի-  
նու վիճակը թիւններ հրատարակած են Մ. Էմին  
(ուս թարգմ. Մ. Խարնացը 1858 Գ. յաւե-  
րուած, զոր նաեւ գաղղ. հրատարակած է Pru-  
d'homme — անձանօթ մնացած Պալեան Վ. Բ.),  
Սրուանտանց Գ. (Թարս Աղբար Ա. մաս), Ի.  
Եօզուածի թիւններ (Հայոց գիրք. Տիգր. 1892, էջ 110,  
Մտկուայի Լոյսարեան շինարանի մէջ ձեւագրէն)  
եւ Abbé P. Martin (Congrès international des  
Orientalistes 1873, 20<sup>me</sup> séance, p. 456. Des  
signes hieroglyphiques dans les manuscrits Ar-  
méniens, — Պալեան Վ. Բ. անձանօթ): Էմին 84,  
(զուս նշանագրի պատկերագիր) Սրուանտանց  
120 (զուս նշանագրի-պատկերագիր) P. Martin

257 (խոսն), Յարութիւնեան՝ 305 (մեծաւ մասամբ համառոտագրութիւն) եւ Պայեան 511 (մեծաւ մասամբ համառոտագրութիւն) հրատարակեց: Ասով ահաւասիկ բաւական նիւթ ի լոյս ելաւ ուսումնասիրելու՝ թէ երբ սկսած են այս ձեւերն չլայց լայլ, արդեւք ճիշդ պատկերագիրներու մնացորդ են, ունին աւելցուած իւրեք կայացուցչաց, Հասարակ (Hittit) պատկերագիրներուն հետ: Ինչդիրենք՝ արժեքմով՝ Պայեան Ա. ի հրատարակութենէն ետեւ, յստակն է որ եւրոպացի լեզուաւորողք հետաքրքրուին:

87. Մամուրեան գրադարանը գրոց պաշարը մեծցնելով՝ նոր ընդարձակ գրացուցակ մը հրատարակած է: Յաճկատանի գրովաձևերն առ հասարակ իրենց գրացուցակը վերջին աստիճանի թերի եւ անհագութեամբ կը կազմեն, նշանակելով միայն գրքին անունը, քիչ անգամ նաեւ հեղինակը կամ թարգմանիչը: Իսկ սպառուածութեան տեղը, թուականը, քաներորդ տպագրութիւն ըլլաւ եւն չեն նշանակեր: այնքան որ տպագրել ուզողը չէ կրնար որեւէ գաղափար կազմել գրքին վրայ, որով ստիպուած է շաղկապել, քանի որ կոյրվորայն գործել չուզեմ: Այսպէս են Պայեանը (ասիկա իւր հրատարակութիւնները շատ մանրամասն կը դնէ, ինչն միւս գրքերը՝ ոչ.): Եւ Զարգարեանի գրացուցակները: Մամուրեանն ալ իւրին բառ ամենայնի նմանցուցած է ասոց...:

88. Նախահայերու կամ Հատերու մասին Պրով. Ենեանի մէկ գեղեցիկ յօդուածն թարգմանութիւնն անցնող տարւել «Լուրիտի» Նոյ. եւ Դեկտ. Թուերուն մէջ հրատարակելով, ծանուցած էինք: որ Յարքելի Պրովենսոր այս նիւթի վրայ ընդարձակ գործ մը պիտի հրատարակէ: ԱՅս այս գործն այժմ լոյս տեսած է, որուն մէջ հանձարեղ լեզուաբանին Հատան խնդիրը լուծելով՝ ջոյց կուտայ, որ Հատերն այն նախահայերն են, որոնք շատ դարեր Վիլիկիոյ կողմը տիրապետելն ետեւ՝ տարածուեցան մինչև Փոխիզիա եւ Լիկուսիտի (ասիկ լեզուացոյ հայերենի նմանութիւնը) եւ Բրիտոստէ յառաջ իբր է. գարուն մտան այժմու Հայաստան եւ տիրեցին տեղացիներու (Ուրարդիներու): Յայժմ՝ ծանօթացած հաստեան արձանագրութիւններու բնագիրն ու թարգմանութիւնը (որպէ՛կ կարելն է նոր սկզբնաւորութեան արտ լուսով հասրելու) տուած է Ի վերջն գրուած է 10 վիճակոյ տակնակի, որք կը յուշընեն հատեան ձեւերու այլեւայլ արձանագրութեանց մէջ ասած եղանակաւորումը, եւ աշխարհագրական տարտած մը, որ կը յուշընէ այն քաղաքները, ուր գտնուած են հատեան արձանագրութիւններ: Այս մեզ համար գաղաղութի կազմող գործին վրայ յալորք թուով պիտի սկսինք ընդարձակ ստեղծութիւնն ստլ եւ քաղաածներ ընել՝ որպէ՛կ գործին աւելի զուտ լեզուագիտական նկարագրի կը ներէ:

89. Schmid M. J. գերմանացի ժողովրդագետն հին հայագետներն է, որ 1871ին Մանդակունւոյ ճառերն է 1872ին Յամապատումը գերմաներէն թարգմանութեամբ հրատարակած է: Այսուհետեւ ինքզինը արարեքէնի ստուած է, որ լեզուի մէջ իւր ունեցած մանաւանդ գործնական

հմտութիւնը պարմնուղի է: Վերջին ժամանակներ իւր սերած հայերէնի քարոզուց մտադրութիւնը. եւ վերջինսլ հրատարակութենէն զատ՝ կը պատրաստէ ուրիշ գործեր ալ, որ օր մը հայ աղգին համար շատ օգտակար պիտի ըլլան: Հայագետն վերջինսլ լրագրին մէջ գերմաներէն թարգմանութեամբ կը հրատարակէ մեր Ս. Գրոց անվաւերականներն՝ սեր ընդ եղբարս (Հանգիստ Յովհաննու) գիրքը, հանգուցեալ Հ. Յ. Գաթթրեանի 1877ի հայ. լատիներէն հրատարակութեան վրայն: Այսպիսի լատիներէն կը սպասենք ուրիշ սյակնի հրատարակութիւններ: Չ. Գ. Գ.

90. Sprachwissenschaftliche Abhandlungen, 7 եւ 8: Իւրացանչեր թուով կ'աճի այս թերթի իկին պարունակութիւնը: Բայց 8րէք թիւը մտադրութեան արժանի յօդուած մ'ունի, որուն հեղինակն է H. Hübschman. Գօղանգին անունն է «Հայերէնի ձայնական օրինաց ժամանակագրութիւնը»: Թերեւս յարմար առ թիւը դասնելու այս յօդուածին վրայ, առ այժմ այնչափ կ'ընենք՝ որ ձայնաւորաց կազմութեան վրայ ամենի գաղափար մը կու տայ յօդուածագիրը: Իժէ՛կ Պրովենսորին պահշէտ յօդուածին մէջ կէս մի կայ որուն համաձայն չէնք, այլեւայլ ժամանակներ ունեցած հայ աշակերտաց կարծիքները նկատութեան առնուին է, որով շատ անհարմարակաւութիւններ ալ կը սպրդին այսպիսի գրուածոց մէջ. օր. միայն Վ. Պրուոյ եւ յառաջ բերուած քանի մը գաւառներու ուսումնական լեզուին մէջ սլըբնակու չէ, որ ինչ կամ յե կ'արտաբերուի, այլ սին սեղ, ի բաց առեալ թերեւս աստիքը, որ եկաւ կ'արտաբերէ եկու եւն, միայնակ բառերու մէջ (Վիշ Եւն եւն) բայց ուսումնականաց լեզուէն տարբերելով աստիքը կ'արտասանէ միայն վիշն, սակայն կարեւորութիւն չունի շատ, զման զի գեղ կ'արտաբերուի նաեւ սլեթ Եւ ճիշդ հակառակը այն վարդապետութեան իբր «թէ accent aiguë (é) աւելի բաց եւ accent grave (è) աւելի թոյց...» այս՝ ճիշդ հակառակը մանաւանդ միշ Եւն բառերու մէջ: Բայց յարմար առ թիւը հարկ է որ դասնելու ինչպէս ըսինք, այս կէտին վրայ: Մտկայն յամենայն զեպ շնորհակալութեամբ կը կարգանք այս յօդուածը, որ շատ բան կը բովանդակէ իւր համառոտութեան մէջ: Մեր ինչպակցութիւնն Պր. Պարտաբանին, որ այսպիսի գործակիցներով կը շնայ զարգացնել իւր պարբերագիրը:

91. Հուրդիտ Մայիտի թուոյն մէջ (էջ 132) ակնարկուած էր թէ Վիեննայի Միտիթաբեան Միտաբուլթիւնը պարտաւորութիւն կը տեսնէ «Հայ աղգին գրուց եղանակաւ» մասնակցելու յուցաւաստիքի սկիզբը եղանակաւ» մասնակցելու յուցաւաստիքի սկիզբը, որ պիտի բացուի Վիեննա՝ Աւստրիոյ մուտգարդի վեհախորհուրդի գահակալութեան 50 ամեայ յոբելինին առթիւ: Թող տայով որ Հուրդիտ թարգմանութիւնը շատ իւր խոստման մանրամասն ծանօթացընէ այն մասնակցութիւնը, մենք ընթերցողաց մտադրութիւնը կը հրաւիրենք վերջինսլ 50 ամեայ յոբելինին առթիւ նոր հրատարակուած Ուրուագծին վրայ, որ իրեն

նպատակ է դրած, ինչպէս կ'երեւայ, « Ախննայի Մխիթ . Միաբանութեան զրական-ապագրական գործունէութեան » իբր 125ամեայ համապատկեր ներկայացրել Գերմանացոց, եւ ցոյց առլ, թէ ինչ նշանակութիւն ունին Մխիթարեանք Գերմանացոյ համար: Թէ այս համապատկերը սրան- շատով արիտի սոգէ եւ հասարակ երկրպագւոց ստորկոյտ չունինք, վասն զի կը տեսնենք որ հայ Միաբանութիւն մը եւրոպական զարգացել պե- տութեան մը մէջ հաստատուած՝ ոչինչ սկելով, միշտ գոյութեան կրուն մէջ, կուտայ թ- ինամեայ զե՛ն՛ կըցած է մեծ ազդեցութիւն ունենալ գեր- մանաբառ երկիրներու գրական եւ ապագրական հրատարակին կրպ, ազդեցութիւն մը զոր նոյն ազգին բանիմաց ու ձեռնհաս մտար գանդաղած է յայտնիւր: (Տես օրինակը համար էջ 52—53) Աշխատութեան մէջ շարունակ էն մանաւանդ գիտնական եւ ապագրական մեծածախ ձեռնար- կութիւնները:

Մխիթարեան ապարանին այժմեան վարչին՝ Վ. Հ. Գր. Վ. Գալեփեարեանի՝ ամենայն մասամբ շքեղ եւ հմտութեամբ գրուած այս գերմաներէն աշխատասիրութիւնը մանաւանդակապէս գործ մըն է, ըստ որում Տեղեկնախ իւր տարբ մէջն է: — Տեսնենք բովանդակութիւնը համառօտի:

Գիրքն ունի երկու մաս:

Ա. մասը (էջ 1—74) Մխիթ. ապարանին համառօտ պատմութիւնն է:

Ա. Գլուխը (էջ 1—9) մեր առջեւ կը գնէ Վիննայի Մխիթ. Միաբանութեան 1773ին ի Տրիեստ հաստատուիլը եւ Մարիամ Թերեզա մեծ կայսրու Տոչն 1775ին տուած արժուութեան գորու- թեամբը տարի մ'եւջը Միաբանութեան ստա- րանին նոյն քաղաքը բացուիլը: Տարարին արդու- եւտ տարին իսկ Յովսէփ կայսրը իւր այցելութեամբը այս հայ Հայտերը կը պատուէ: — Կը յիշուին Տրիեստի մայրէն կըս ճյու. աճկ. յուն. եւ եւ- րոպական լեզուա գրքերն եւ ցանկ մը՝ որմէ կը տեսնուի թէ ապարանն ազգէն 1795ին բուսկա- նէն աւելի հարուստ էր այլեւայլ լեզուայ տուե- րով: Մխիթ. ապարանն ի Տրիեստ 34 տարւան կենք ունեցած է (1776—1810):

Բ. Գլուխն (էջ 10—30) կը նկարագրէ թէ ինչպէս Մխիթարեանք իրենց ամէն ստացուածը կրտուած՝ պահպատակեան ցուպն ի ձեռին Ախննայ կը դիմեն 1810ին. եւ կը տեսնենք որ տարի մ'եւջը ապարանի մը ուրն են: Հաստա- ման որն կը սիրի ապարանը տարւէ տարի ծաղիկի ու յառաջողիմէ: Բացմոլեզրեան հրատարակու- թիւնը հետզհետէ կը յաճախեն: Մեքենայք կ'աւելան եւ ըստագոյններու սոգի կու տան: Անպագար հին եւ նոր լեզուներու տուեր կը կտարւն ու կը ձուլուին: Չուլարան կը հաստա- տուի (1838): 1848ի յեղափոխութեան ստթիկ ապարանն ի սպառ կրտանէ կը պրծի, ամիս մը կը փակուի եւ վերտան կը բացուի: Տարի մ'եւջը պետական թղթադրանքը կը սպախի բոլ Տոլի- զութեամբ յատուկ պաշտօնատեւորք. պատահ մը՝ որ մինչեւ այսօր Վիննայի եւ ոչ մէկ ապարանն ու- նեցած է. նմանապէս տէրութիւնը պատական

գրքոցներու մէջ գործածուած գրքերն երկույն տանն սյուսեզ տպել կու ապ, ինչպէս մինչեւ այսօր հին պուսական (հիւրեգետն) գրքերը: Այն- շատակ թխրուած շեն այս հաստատութեան մէջ տպուած նշանաւոր լրագիրը, ստուածարանական եւ գիտութեան ամեն ճիւղերուն վերաբերեալ երկտիրութիւնը: — Այս ծաղիկեայ հաստաու- թիւնն ալ գժբախտաբար ունեցած է — կ'երեւայ, անպաշտութեան թուականը, պիտուէ որ Միաբա- նութիւնը տարուած է 1873ին երապակեան մտար վարձու ստի եւ ետքէն օտարացնել իսկ իրեն պահելով միայն արեւելեան բաժնիք: (188)ին Միաբանութիւնը զորձեալ տէր է տպարանին: Գիշ ժամանակուան մէջ ապվարանն իւր նախկին փայլը կը ստանայ եւ առաւել կը պայծառանայ՝ շնորհիւ անորնիւլ աշխատութեան եւ ըստ կառու- վարութեան:

Գ. Գլուխն (էջ 33—40) նիւթն են լատի- ներէն եւ հայերէն եկեղեցանի մատենաք: — Յառաջ բերած արժուութիւն մը կը տեսնուի թէ ինչպէս Աստորի կայսր օգնուած է Վ. Հարց՝ անոնց վերապահելով 1824ին, 30 տարի Աստորի մէջ ըստ. պատարագամատոյց եւ ժամագիրք տպե- լու իրաւունք: Կը յիշուին լատիներէն Ս. Գրոց եւ եկեղեցական ա՛ն՛ տեսուի բոց սեպհական ծաղաքով հրատարակութիւններ, որմը բազմաթիւ ապագրութիւններ տեսած են, եւ մինչեւ այս օրս ստաբմբը Աստորի — Հուզարիայ մէջ չկայ մէկ կամ հասարակութիւն մը, որ համարական ըլլայ համար մէջ մշտակից կանգնի:

Գ. Գլուխը (43—53) կը խօսի «Կաթողիկէայ Գրոց ընկերութիւն», անուն հաստատութեան վրայ, Մխիթ. Միաբանութեան հաստատեալ այս ընկերութեան գործունէութեան վրայ գաղափար տալու համար բաւական ըլլայ յիշել թէ 25 տարւոյ կենսաք (1830—1849 եւ 1862—1866) մէջ 600.000 գիրք տարածած է Աստորի եւ Գերմանիայ մէջ: Ընկերութիւնը, որ գերմաներէն լե- զուաւ պատմական, վիպական, կենսագրական ենն ստուար հասարակ հրատարակած է, միշտ իւր անդամոց մէջ ունեցած է Աստորի կայսրներն եւ կայսերական սուրն ամբողջ:

Ե. Գլուխը (էջ 44—57) նուիրուած է «Արամեան ընկերութիւն», եւ «Եղապարտիւն Անարտ Եղութեան», անուն հիմնարկութեանը:

Զ. Գլուխն մէջ (էջ 58—69) Միաբանու- թեան ծաղաքով ի ըստ բնօրոյս թաղմուտու հրատարակութեանց վրայ տեղեկութիւն կը տրուի. եւ օտարներու յանձնարարութեամբ ապագրուած նոյնպիսի գործերէն նշանակութեանց կը յիշատա- կուին:

Է. Գլուխը (էջ 70—74) կը գրառէ հայերէն երկրագողերով, որմնցմէ մեծն (1848ին տպուած, 60 ամախով. արամագծով) իւր գժագրութեան զար- մանախ մաքրութեամբն այս օրս ալ մանաւանդ գարմանը կը խէ: Ըստ պիտիկի ապագրուած են գրքին Ա. մասին մէջ երկու լատաթիպ (ՎեհՏափ. կայսրի փրտնէ). Յովսէփ եւ Մխիթար Աբբասայր՝ իւր իրողութիւն արտաբարութեան նմանահասու- թեամբն) եւ ինն զնկատիպ (Մարիամ Թերեզա,

Ֆրանց եւ Ֆերդինանդ կոյսերը, այժմեան կոյսերը՝ Իրրեւ պատանի (1848ին) եւ Վիեննայի Միխիէլ Միխայելովիան Գեր. Բարիկան, Ագարեան, Պոպոճեան, Ըստկարեան եւ Ալտեան (Բրբաշարը) պատկերներն:

Գրքին Բ. մասը (էջ 1—79) Միխայելովիան յատուկ ծախքով, այլեւայլ լեզուներով ի լլոյ ընծայած գրոց յանին է՝ գիտութեան այլեւայլ միջոցներու բաժնուած, եւ անմայն մանրամասնութեամբ: Յայտնի է՝ որ սոսոր մէջ չկան ուրիշներու յանձնարարութեամբ Միխիթարեան տպարան տպուած ամեն լեզուներով գրքեր, որոնց թիւը ջանի մը չափը է: Ի վերջոյ կոյ ջուցակ մը (էջ 83) Տայիշեն, ուսուցիչ, կիրթիչ, երբայցիցիքն եւ ասորեան տառերու, որոնք Միխիթարեան տպարանի մէջ փարագրուած եւ ձուլուած են: Կ'ենթադրուի՝ որ տպարանն ասոցմբ զստ ուրիշ լեզուներու տառեր ալ ունի, զնած ուրիշ ձուլարաններն:

Միխայելովեան ծախքով Տրատարակուած գրքերն են՝

Հայերէն . . . . .	323 Տառ
Քոչիմերէն . . . . .	9
Գերմաներէն . . . . .	539
Գաղղիերէն . . . . .	9
Իտալերէն . . . . .	14
Լատիներէն . . . . .	69
Լեհերէն . . . . .	4
Յունարէն . . . . .	6
Ռուսերէն . . . . .	2
Տաճկերէն . . . . .	47
Հունգարերէն . . . . .	1

Ընդ ամէնը 1023 մեծ ու վերք գրքեր, առանց չաշուելու այլեւայլ հատորներն ու տպագրութիւնները, որ անշնանակ չէ, վասն զի գրքերէն գրեթէ 80% այլեւայլ տպագրութիւն ունեցած է, ոմանք մինչեւ 10, 20 եւ 30 անգամ, եւ շատերն ունին հատորներ, մինչեւ 17 հատոր: Գեղեցիկ թղթի վրայ, մեծ խնամքով ու ծախքով տպուած այս շքեղ գրքեր վկայ է՝ որ Միխիթարեանը իրենք զիրենք՝ պատու բերող եղանակաւ որ ներկայացնեն Եւրոպիոյ:

Շատ լինի վրայ տպուած է Միխիթարեան տպարանի ջուցահանդէս դրած պահարանին եւ աստորայից փոքրադիր պատկերը. պահարանը շինուած է ժ—ժԵ դարու հոյ ճարտարապետութեան եւ նկարչութեան ոճով, ջրաղած ճարտարապետական աւերակներու եւ մանրանկարներու վրայէն: Այս ալ կը ներկայացնեն ացելուններուն՝ հոյ գեղարուեստը: Գ. Գ.



**ԱՅԳՈՅԻՆ ԹԵՐԹԵՐԵ ԺՈՂՎԷՓՈՒՆՉ**

1. Ի Սրապեան նկարիչը: — 2. Պր. Պորոպան Կետուրդնը կը գտնէ: — 3. «Յոյսարական օգնութիւն» — 4. Մ. Խորենացոյ ընտպատութեան առթիւ: — 5. «Մասն» ազգային հիւանդանոցի համար: — 6. Դր. Ե. Պիրարեան: — 7. «Կիրակն, վերստին կը հաստարակուի»: — 8. Պարոնեանի ժառանգները գտնութեան: — 9. Կորդուրի մտաթիւն: — 10. Մոսկայի Կ. Ը. երկրորդ յիստը: — 11. Ի Գեղար Քանանեանի նարատութիւնը: — 12. Գեղեցիկ, ըսյց սիւս Լրեր: — 13. Ի Վ. Բ. Գաղաթոն, եւ Ի Պոռթ. Փր. Միւլու: — 14. «Քիւլանդոն»-ին մեր վերջն պատասխանը: — 15. Նորու անկողն ձեւադրտ գեղանկարներ:

**Օգտակար գիտելիքներ:**

1. Ի Սրապեան նկարիչը: «Բիւզանդիոնի» (թիւ 448) գրուած առանձնական նամակ մը կը տեղեկանանք որ «Մէջքդ աղիւլիք» եւ զանկարքն զծաղրիչը «Սրապեան», որ երբեք այդքան անուանի էր Պոլսոյ ընկերական շքանակներու մէջ, ի Սոֆիոյ վանքաներ է՝ 67 տարեկան: Կը պահպնի ու կը պահպին. եւ յալըրդացնուարութեան պատճառաւ շատ զգալի է այս պակասութիւնը . . . Թեւեւ «Արմ. Ի» մէջ (թիւ 68) կը կարգանք «Նորածին հանձար մը» վերնագրով Յովսէփ Փուշմանեանի նկատմամբ պատուարող յալըրութիւններ (— իւր երկու նկարներն ի Պարիս մըցանակի արժանացեր են, եւ այս լսելով Քիլիգոյն միլիոնատերերէն մէկը՝ Պր. Ռայլեւմ Քովման, յանձն կ'աւնու յօժարակամ՝ զպոլսոյական բոլոր ծախքերը վճարելու. —), սակայն Գուրեանի պէս արգէն ծաշք է եղեր այս գիտատարը . . . :

2. Պր. Պորոպան հետ-որդերը իր քրոն: Անցեալ ամիս ընդարձակ խօսած էինք թէ՛ Պր. Պոռոպանի եւ թէ՛ Պր. Բողապեանի նուերներուն վրայ: «Նոր-Գար» (թիւ 60) կը Տրատարակէ Եկատերիստարէն նամակ մը, որմէ կը տեղեկանանք որ Պր. Գ. Թիւթիւնջիէն 3000 թթ. կը նուեր նոյն նպատակաւ Թիֆլիսի Էրատարակական ընկերութեան:

3. «Ելը-յուրիւն օրն-ի-ն» «Նոր-Գարին» (թիւ 60) կը գրեն Մոսկուայէն Պր. Բրատսկայա Սոմովն գրքին երկրորդ տպագրութիւնը մինչեւ Մայիս ամիս պատրաստ կ'ըլլայ: Քստակ շափնոր յօդուածներ եւ նոյնչափ նոր նկարներ ու պատկերներ պիտի մտնեն գրքին մէջ: Արաքսին տեղը նոյնպէս փոփոխուած է, այս անգամ մի այլ նկար յատկապէս պատրաստուած է հայազգի նկարիչ Սուրենեանցի ձեռքով: Գրքին շքեղութեան համար բաւական է ըսել՝ որ պատկերները գունեւոր են եւ տպարանատէր Կուշներեան «ուրամ է իւր այդ գործով զուրս գալ Պարիսի առանկից ջուցահանդէսին»:

4. Մ. Խորենացոյ մտադատարակեան առթիւ: Լին ինդիկներ պիտի շարժարծ ենք. ճարտարութիւնն ինքնին սկսած է ծամբայ Տորգի ինքն իրեն. միայն կրկնեք որ «որատարէկ հասաշանքներով» պատմագրին անձնատարութեան պարտուպատշաճ յարգանքներով, զոր շատ իրաւացի կը գաննեք, պատմութեան ճակարականութեան իրը ազգացոյց՝ նոր զենքերով վրատարակ իջնալը, այն օգուան ունի՝